

բենք զայն, Հուսկ ուրեմն մեր պրանշացումը իւր լրութեան կը հասնի հեղինակին համար մեր զգացած հիացմամբ։ Չնչին շիդ մը հանձառով ուրուազբեալ՝ հետևակ ոճով ներկացացուած Ատանիսի ըր կերպարանքէն աւելի կ'ազգէ մեզ։ Այդ պրանշացումը անտեսանելւոյն գեղցկամեեան տարրերէն մէկն է։

Շարայարելի

...—————...

ՔԱՆԱՏԱՅԻ ՈՄԻԵՀԱՆՔԱՅ ԳՏՆՈՒԻԼԲ

—————

Ա

Մեծ շարժում Խաղաղական Ավլիանուսին սփառանց վրայ

թ Ա. Ղ. Ա. Կ. Ա. Ն. Ի. Ն. ափանց պատմութեանք մէջ ոչ երբեք անանկ սասափի շարժմանք մը աեղի ունեցած է ինչպէս ներկայ ժամանակս։ այս շարժմանը պատճառողը՝ Քյանտիքի աւազիոյաբ են, յորս՝ վերջերը՝ ուկայ արտաքը կարգի առատութիւն գտնուեր է. այնպիսի առատութիւն մը՝ որ մինչեւ հրմագանուածներուն մէջէն ստոնց ամենէն ճօնքն կը համարուին։ Առոնց տարածութեան չափը որչափ ըլլալը առ ժամ ճանօթ չէ. սակայն Քանասայի, — յորում այս աւազակոյաքը կը գտնուին, — ոսկիեր սահմանին ամբողջական մակերեւոյթը զիթէ 250,000 մղոն տարածութիւն ունի։ Բոլոր այս ընտարձակութիւնը, կ'ըսեն, հաւասարապէս ոսկիեր է, եւ ամեն առավակներուն մէջ սոկիեան խըներ կը գտնուին։

Եւ այս բոլոր ճափութիւնը ահա Քանասայի երկիրն մէջ ամփուած է, Ալլաբայի սահմանն ըլլալով 44 միջօրէականին 75-400 մղոն գէպ արեմեան կորմն։ Առոնց երթաւ համար շոբենաւը Ալլաբայէն կ'ելլէ կ'երթայ լին ջրանցքին զարւը, անկէ մարդ հարկ է լրացն շարքի մը վայցէն անցնի երթայ մինչև ծուքն զամուն աղիկուները, և անկէ՝ զաման միջէն ճամանակը մինչեւ լուսական բարերը զայլախաղ քարերու պէս

ջրանցքին սկիզբը հեռաւուութիւնն է 1,034 մղոն։ Լերանց մէջէն ճամրուն երկայնութիւնն է 36 մղոն, և անկէ անդին՝ ջրանցքին մէջէն զնացող՝ ճամրուն երկայնութիւնն է 530 մղոն։ Շոգենաւը մը կայ որ ովկիանոսին մէջէն մինչեւ ջրանցքին սկիզբը կրտանի, անկէ մարդ Ալլաբայէն Անցքին (White Pass) մէջէն լինաները կ'անջի՛ ճամբայ մը՝ որ Անգլիական Ծուքն ընկերութիւնը նոր բացած է։ Ճամրուն այս մասուն երկու օր կը տեւէ։ Լերանց ճամրուն ամենէն բարձր կէտը 2,600 ոսք է։ Բոլոր ճամբան ձիով կարելի է ընել։ Չիլքուզ Անցքը (Chilkoot Pass) նոյն մերձակայք կը զանուի, եւ մինչեւ հրման ինքը ծառայած է իրը մի միայն ճամբայ։ Ավայն քիչ մը զժուարին ճամբարայ միայն մինչ է եւ ձիերը միայն անոր մէկ մասը կրնան երթալ։ Մարգ մ'որ Դաճէշ լիճը կը հասնի, հարկ է նաւակի մը շինէ որպէս զի կարենայ զամուն վար ճանապարհորդիլ։ Եւ Ծուքն զետին ստորին աստրոնապոյն ճիզզը հանանելէն ետքը անկէ անդին ալ ճամբան վատանգաւոր չէ։ Շոգենաւը կրնան նաւարկել այն զետին մէջէն մինչեւ Պէկրինիկի ծովը։

Ճամրութիւնը շրսէն մինչեւ վեց շաբաթ կը տեւէ. սակայն նոր թիավարներու և թեթէն նաւակուն կրնայ մարդ վեց շարթուան մէջ լին ջրանցքէն Քլինտիք երթալ ու զանալ. Ասկիենանցերէն եկած լուրերը առասպեկտական ճնիւպեմեանց աւետին կու տան։ Աշ գր տեղեակ է թէ մինչեւ հիմա արշափ ոսկի հանուած տարաւած է անկէ։ Եղան հանը փորպէր որ այնչափ ոսկի հանեցին որչափ կրնային հետերինին առնել տանիլ. այլը եւս մեացին որովհետեւ այնքան ոսկի զամբը կըն որչափ չէին կրնար հնտերինին առնել տանիլ։ Մարգ մը կ'ըսէ թէ իրմիթի մը մէջ չըսր հատ հինգ-կատնաշափ¹ անօթներ տեսեր է, ոսկի փոշով և զուտ ոսկոյ կտօրներով լիցուն։ Ուրիշ մը կ'ըսէ թէ աւազակոյս մը տեսեր է որուն մէջ զուտ ոսկի կտօրները զայլախաղ քարերու պէս

1. Մէկ կուլոնաչափ հաւասար է և լիսրէ և 24 հարթութուրդի։

անկուտած էին։ Տուկալ Մ' Այթուր առողջով հանք պեղող մը, որ մեծ հարսառութեամբ ետ զարձեր է անկէ, կ' ըսէ թէ ինչ որ կը պատմուի մէկու մը համար, իրու թէ մէկ օրուան մէջ մեծ հարսառութիւն ժողովելով իւր բազզը շինած ըլլայ՝ շափազանցոցած չէ։ Կը հաստատէ նաև թէ վասնդ չկայ որ այն երկիրը բազմութեամբ շափազանց խոնի, որպէհետև առաջարարակ ամենուն համար բաւական ոսկուց հանգ կայ։

Առ ժամն մեծ խողիրը ձմեռնային ամիսներուն ոտելեաց պաշարն է։ Թէ պէտ և իւր բաքանչիր պեղող ինք իրեն համար բաւական ոտելիք հետար կը տանի, հանգերձ պատու հան վաղող բազմութիւնը անթիւն է։ Ամեն շրբնաւ որ գէպ ի հիւսիս ճամբար կ' ելլէ խոնած է բազմութեամբ և կանխաւ արձանազրուած ճամբորց այնշափ բազմաթիւ են։ որչափ նաւուն ընդունակութիւնը շըկրնար տանիլ։ Անցեալ յալիսի 29ին գէպ ի Ետոքոնին բրեանը երթալու ճամբար եղող չզպենաւը խնողած խոնած էր բազմութեամբ։ Դէպ ի վեր գրեթէ 150 Օմզդն ճամբար կայ շոբնաւով ընկելու։ իսկ Վիկոնտիայէն միսելով՝ բոլոր հեռաւորութեան երկայնութիւնն է 6,000 մղոն։ Այս արարուան համար օգոստուսէն ետքը շատ ուշ է գէպ ի հուցն ճամբար ելլելու, որպէհետև գետն գէպ ի վար փոխազրութեան միջոցները կը պակին։

Հանգերը աշխատողաց օրական վարձը 15 տուլար է, և ամենից առհաստրակ բոլոր ձմեռը ապահովագութ գործ կը գտնեն։ Մանրաբիթը ձմեռ ատեն կը գործի, կը հաւաքուի և ամսառը ջրէ կ' անցաւի։ Ճմեռը միայն այնքան ոսկու կտորներ կ' առանուին ժողոված հնձին մէջն որշապահ հարիսար է օրական վարձը հնձին որշապահը հաստուցանելու։

Թաջորդ զարնան համար կը գուշակուի թէ հոն վազողաց բազմութիւնը այնքան պիտի րլլայ որչափ մինչ հիմայ եղած չէ։ Անոնց որ այս գործին լաւ տեղեակ են խրատ կու տան ամենուն որ այս տարի տեղերնաւն շըշարժին։ Լիմանն ձմեռ ատեն ցուրտ է, սակայն ոչ այնքան որ աշխատութիւնը հափանէ։ Ամսառ շատ տաք կ' ընէ։

Վէտնակիր Տառաւըն քաղաքը արտաքոյ

կարդի մեծնալու հետ է ։ Քանատացի հեծեալ սասիկանութիւնը մեծ խնամքով բարեկարգութեանը կը հսկէ ։

Բ

Քանատացի վարչութեան վարմունքը

Քանատացի Ներքին Գործոց Պաշտօնեայն կ' ըսէ թէ ամեն մարդ որ Եղուգոն երկիրը երթաւու զիտաւորութիւն ունի, նախ զգուշութեամբ տեղեկանայ թէ նրաք ժամանակ պէտք է հոն հասնելու, և հոն հասնելէն ետքը բնչի միջոցներու պէտք ունի որ կարենայ ապրիլ։ Քաւահի բրեգին հետ հազորդակցութիւն ունենալու համար ամենէն կարմ ժամանակ վեց եօթնեակը պէտք եղած են, այն ալ ամենայնող պարագայից մէջ։ Առ ժամն շատ քիչ պաշար կարելի է մացնել այն երկիրը, և եթէ հոն վազողները մասնաւոր փոյթ շընեն որ հեսերնին բաւական պաշար տանին որպէս զի կարենան այս աշունը անցնել, շատ հաւական է որ առաջիկայ ձևեան այն տեղուանը առջ ինայ։ Փիմազրութեան գոտուարութեանը կարելի չէ ներկայ եղանակին մէջ յաղթել։

Քանատացի վարչութիւնը մասնաւոր ժողովները ըստի է որ մատաձ թէ ինչ կերպով աւելի կարգաւորութիւն մացնէ Եղուգոնի երկիրն մէջ։ Առ ժամն օրոշեր է որ շընդդիմանաւութիւնը այն օտար հավատելու համար հոն կը վագեն։ Որոշեր է նաև ուրիշ 80ի շափ ուստիկանութեան զինուոր զրկել այն ոսկերեր երկիրը, որոնց առջի զրկուածներուն հետ միանալով 100 հոգի պիտի ըլլան ընդ ամենը։

Բոլոր օսկերեր աւազակոյաց ակրութեան ինչք են։ Այն անգամ որ պեղոց մը կը տոր մը գետին կը վարձէ վրան աշխատելու, ոյն գետինը զարձեալ վարձելը տէրութեան պահուելի իրաւոնց է։ Հանգերը փորելու նոր բարեկարգութեանց համեմատ, որ անցեալ մայսին հրատարակուեցան բարձուարութեանը մը իրաւոնըն արձանազրելու ժամանքը 5-15 առջար շատ տաք կ' ընէ։

գետնին վարձուրը 100 տոլ. տարեկան տուրք մըն ալ հասուցանելու է : Հիմա վարչութիւնը՝ բաց ի այս պարտականութիւններէն՝ որոշեր է արդունի տուրք մըն ալ պահանջել, հարիւրին տասը առնով այն ամենայն վարձած գետիններէն որ ամիսը 300 տուրքէն նուազ կը պաղպարերեն, և հարիւրին քան այն ամենէն որ առ ամիս երեք հարիւրէն վեր արդինք կու տան : Ումանք կը դուշակեն թէ շատ գժուարին պիտի ըլլայ այս արգունի պահանջը ժողովել, մէյմը որ փորուած տեղիք շատ մօս են Ալասկայի սահմանազդին, և երկրորդ որ ուրիշ փախուստներու միջոցները շատ կան : Եւ արդէն իսկ ներքին գործոց պաշտօնեայն կը խստափանի որ քիչ մը ժամանակ շատ գժուարին պիտի ըլլայ այս տրոց հաւաքսումը արդար և ընդհանուր կերպով ընելու :

Մաքսատան և ոստիկանութեան տեղի մը պիտի հաստատուի թրիտանական Քողումայի սահմանազդին հիւսիսային կողմը Ախն Շըրանցքին սկիզբը, լայնութեան 60 դ աստիճանին վրայ : Անյապաղ հաշուիք պիտի առանուի թէ որչափ ծախսիք պէտք կայ կառքերու ճամբայ մը և երկաթուղուց դիմ մը մինելու ծովի զերքէն մինչեւ այս տեղոս, լեռներուն վրայէն անցնելով, որ 70—80 միղն հեռաւորութիւն է, որոց 40 ը լեռնային ճամբայ է : Ցէրութեան այս կայանը, որ այն տեղ պիտի կանգնուի ուր Զիեզուկ և Ռւայդ Անցքերը կա զան իրարու կը հանգիպին, պիտի հսկեն բոլոր երկրին հարաւային մասից վրայ . բաց ասկէ ձիաւոր ոստիկանաց կայաններ պիտի հաստատուին՝ ասկէ սկսեալ և մէկմէկէ 50 մըն հեռաւորութեամբ, մինչեւ Սելքիք բերդը, Ասոնք պիտի զորդածուին ձմեռաւան ատեն ճամբայ մը բանալու, որուն վրայէն ամեն ամիս կարելի ըլլայ թրզմատարը զիմել շուներ յօմա բալիքիններով, միանգամայն նաև ճանապարհորդել ուզողներու սկսութիւն պիտի մասուցանեն : Եթէ կարելի ըլլայ հեռազրական գիծ մը պիտի շնուիք լեռներուն վրայէն Ախն շրանցքին ըսկիզբէն մինչեւ առաջին կայանը : Նոյն իսկ Միացեալ Նահանգաց հաստատութիւնը պիտի խնդրուի որ համախնութիւն մը հաստատեն

մէջերնին, որոյ զօրութեամբ Քանատայ իւրաւոնք պիտի ունենայ ինդրի տակ եղող երկրին վրայէն անցնելու : Ախն շրանցքին մինչեւ ձիաւոր ոստիկանաց առաջին կայանը երթալու համար :

Գ

Գաղթական գնացողաց ազդարութիւն

Գաղթել ուզողաց տեղեկացուցիչ պաշտօնաբանը հետևեալ ծանուցումը հրատարակեր է .

Գլուխիք գետին քովերը գտնուած ոսկերեր աւազակոյաց հեռաւոր և անապատ անցեր կը գանուին : Հաւատար ընծայելու արժանի տեղեկութեանց նայելով՝ այն երկիրը վերջի աստիճանի ուկուց հարստութիւն ունի : Ուսկենացրութեան եսեւէ եղողք տկերերի աւազակոյաները փորելու կ'աշխատին, սակայն աեղ տեղ ալ սոկերեր գաւարզներ՝ զանուեր են : Այս կեպ պեղմանց օրէնք եղող կանոնադրութիւնք նոյն են ինչ որ հրատարակուեցան 24 մայիսի 1897 տարւոցն, որոնք գիւնալ ուզողը պաշտօնատունը գալուի կը զտնէ : Հոն աեղի ձմեռը շատ խիստ է, և հոկտեմբերին սկսեալ մինչեւ մայիսի վերջը կը անէ . Չերմաշափը մինչեւ 50 և 60 աստիճան զրոյէն վար կ'ինայ : Բնոլոր այս ժամանակս միայն որոշեալ շափով մը մարդ կրնայ աշխատիլ՝ և միայն այն տեղուանք՝ ուր կարելի է փայտէ կրակով սառած խիճը հալեցնել և նոյնը պատրաստել որ գարնան՝ գետին հոսանքը ներածին պէս՝ ջրէ անցնէ :

Գլուխիք գետը Եռքնախն մէջ կը թափի, որ Քանատայի հիւսիսային արևմտեան երկիրներուն մէջ կը գանուի, 100 մղոնի շափ հեռու Քանատայի և Ալասկայի մէջի սահմանազդին : Հոն երթալու երկու ճամբարութիւն կայանիք գետը Եռքնախն մէջ կը թափի, որ Քանատայի հիւսիսային արևմտեան երկիրներուն մէջ կը գանուի, 100 մղոնի շափ հեռու Քանատայի և Ալասկայի մէջի սահմանազդին :

Ա. Շոգենաւով գէպ ի Քուէպէր երթալ, և անկէ՝ Քանատեան խաղաղականին երկաթուղով գէպ ի վիկտորիայ կամ վանքուալը

յառաջել որ 15 օրուան ճամբայ է և ամեն նէն նուազ ճամբու ծախին է 400 ֆր.). անկէց շղփնաւով գէպ ի Եսուքոն գետին բերանը կ'երթցուի՝ յԱլաքար, որ մինչեւ յուլիսի 4 զոց է և անկէ ետքը կը բացուի : Անկէ՛ Եսուքոնէն գէպ ի վերը 1,800 մդոն ճամբայ է, որ 18-20 որ կը անեւէ : Այս ճամբան միայն յունիսէն մինչեւ սեպտեմբեր բաց է, և Անդրդիայէն ճամբայ ելլողը մինչեւ Քլունակի՝ առ նուազն վեցէն ութ եօթնեակ կը գնէ :

Բ. Երկրորդը՝ շղփնաւով՝ վիկարիայէն կամ վանքույլըն ճամբայ ելլին է, ու ձունային վրայէն գէպ ի Լին Ջրանցքին սկիզբը երթալ, (որ բաեւ է վիկարիայէն գրեթէ 1,600 մդոն), անկէ՝ Զիւքոնդ Անցըին, և կամ Ուայը Անցըին (որ երկու որ բաեւ է) ։ Են լճերուն մէջէն գէպ ի Lewes, կամ Եսուքոնին աղրիքները զիմել, և White Horse Հրաձի յօրերուն մէջէն անցնիլ, անկէ ալ Եսուքոնէն գէպ ի վար իջնայ, որու մէջէն շղփնաւը կրնան նաւարկել մինչեւ ցթլոնաիք : Մարդ իսր կա՞ը ձիերով կամ հնդիկ բեռնակիրներով կրնայ տանիլ Զիւքոնդի կամ Սպիտակ Անցըին մէջէն, և այս տաեն պէտք է կամ նաւակ զննէ և կամ նաւակ շնէն որ ճամբուն մացցած մասը ջրի մէջէն կարենայ ընել : Այս ճամբան մարդ կրնայ օգտագնել միայն յունիսէն մինչեւ ցանցաւեմբեր, երբ ջարը սատերէ ազատ է, և Անդրդիայէն ճամբայ ելլողը՝ անկէ անցնելով՝ հնդիկ կամ վեց եօթնեակ ժամանակի պէտք

Վերը ըսածներնս կը հասկցուի թէ երկու ճամբաներն ալ երկայն և բազմածախ են, և մարդ միայն ամսու ասեն կրնայ անցն ձեռք զարնել երբ սառը հալելով ակայա կ'ըլլայ : Ուանդու պաշարները եթէ գտնուին ալ՝ շատ քիչ են և ամենասուղ՝ Պուլիսին կամ օգոստոսին խոհեմ չէ որ մարդ ճամբայ ելլէ հնն երթալու : աստանկ ժամանակ շատ ուշ է. անոր համար ալ ամենուն խորհուրդ կը տրուի որ շըլլայ թէ ասանկ ատեն որոշեն ճամբայ ելլելու : Վասն զի՞ ամենայաջող պարզաներ ալ հաշուելով, և ենթադրելով ալ որ շղփնաւեր, նաւակներ և պաշարներ

պատրաստ գտնուին և մարդ իրեն օգսեցընէ, ճամբրոզութիւնը հնդէ մինչեւ ութ եօթնեակ կրնայ քշել, և ճանապարհորդն ուկենանցերուն որ հասնի ճիշդ այն ժամանակը կ'ըլլայ երբ ձմեռն սկսած է և փորելու աշխատութիւնները մեծաւ մասամբ զարարած են :

Այս անձինք որ այն կողմի հանքերը կ'ուղին երթալ, պէտք է ապրիլի ճամբայ ելլին, այնպէս որ Վանցընվըրը կամ Վիկտորիայ անանկ ժամանակ հասնին, երբ ճամբաները և գետերը բացուած կը ներէն որ անկէ գէպ ի հաւախ ճամբան շարունակէ : Ճամբրոզութիւնները թէպէտ և ստուգին վասնաւոր չեն, սակայն զժուարին և բազմածախ են, և հարկ է որ հոն վնացողը ոչ միայն ամսկ կազմուածք մ'ուսնենայ այլ և ազէկ ստուկ անենայ՝ ճամբուն ու կերակրելինաց զորձածելու համար . և ոչ իսկ այնպիսի մէկ երթալու է այն վայրենի և ինչ և այց հանգստութենէ զուրկ տեղուանք եթէ բաւական խօստակեաց կեանքի մը փորձ չունենայ :

* *

Այս տեղեաց ծանօթութիւնն ունեցող մը զիր զրելով կ'ըսէ, թէ սակերեր մրութները արտաքը կարգի ճոխ են, բայց անցն ցանկացոց հետամուտը պէտք չէ զանց ընեն նկատելու թէ որպափ ճամբրոզութեան զըմուարութիւններ կան այն սակերտայտերը երթալու համար : Ապա կը շարունակէ :

Երկու ճամբայ կայ Ալաքան մաննելու — մէկը ծովու կողմանէ, Սահ ջրանշիսկոյէն ճամբայ ելլելով և անցնելով վանկույլըն, վիկտորիայէն և ուրիշ հարաւային նաւահանգստներէն, և երթալով գէպ ի Ս. Միհքայէլ՝ Փէրիսինի ծովուն մէջ : Միւսը, զոր եւ ատելի կ'ընարեմ, և զոր կը բռնեն սոկեինիր ճամբապարորդաց հարիւրին ինըստունը, աւելի հարաւային կողմէն լեռներուն մէջէն անցնելն է, և լճերու ու սրբնեաց ջրերու զղթայէ մը անցնելով գէպ ի Եսուքոն վետին աղբիքները իջնալ : Մարդ այս ճամբառն զժուարութիւնը այն ատեն կը հասկնայ երբ ի Դյեա կը հասնի, որ Ճունոյէն

մղոն հեռի է, ուսկից ցամաքի վրայլն ճամբ բրդութիւնը կը սկսի և ուր նաւք՝ ջրին ցածութեանը պատճառաւ չկարենալով պատշաճ աեղ խարիսխնին նետել, մարդ հարկ է բաւական երկայն ճամբայ քալել՝ ծնկի շափ դրի մէջ ընկդմած՝ ցամաք ելլելէն առաջ։ Դյեա ծառոց՝ անհարթ բռներու կոյս մըն է և վրաններու շարժական քաղաք մը, ուր առժամանակից ջրնակին ոսկեզագութերը գնացող ականահաաք։ Հոս աեղ հարկ է որ մարդ քանի մը օր զարդրի, մինչև որ հնդիկ բռնակիրը զանուին որ վրանները և կահը առնեն ասանին յները, Զիլքուր Անցըէն անդին՝ 24 մղոն հեռի, զրեթէ 4,000 ոսք բարձր։ Պաշարները պէտք է բերել տալ Ճուռոյն, վասն զի այս աեղս ամեննին բան մը շըտանուիր։

Զիլքուր Անցըր թէ գժուարին է և թէ վիտանգաւոր անոնց համար որ ուժով ջղերու ալը չեն։ Գէպ ի զագաթ որ կ'ելլէ մարդ միակերպ ճամբայ մը կը գտնէ 4,000 ոսք երկայնութեամբ, ուր սահնիլ մահազոյդ հետանք մը կ'ունենայ։ Մենց այս կէտս որ հասանց խիս մէգ մը պատեց զինզ. սակայն կրցանք ողջ առողջ լինաման լիճը հասնիլ, — որ հինգ լճերու շարքին առաջինն է — յետ 14 ժամ միակերպ կէս հայած ձեան վրայէն սոդով աշխատալի ճամբայ մը ընելէն։ Այս տեղու հարկ եղաւ որ մենց մեզի համար նաւակ մը շինենց, և նախ անսր պէտք եղած ֆայարը կարելով՝ պատրաստեցինք։ Լճերէն գէպ ի վար երթալու ճամբան ասաւուր օր տեսեց, յորոց չորսը անցուցից Պէնէդ լիճը՝ ուր հասնելով հարկ եղաւ ցամաք ելլել զարդրի սաստիկ փոխորկի մը պատճառաւ որ ծովը վերջին աստիճանի ալէւկոծ ըրաւ։ Անէկ անցանք Արշնիթաց ջրերը։ Ասոնցմէ մէկը, «Grand Canyon» մղոն մը երկայնութիւն ունի, և 50-400 ոսք բարձրութեամբ ժայռուս պարիսխներաւն մէջէն կը նետուի. վեց մղոն վար «White Horse Rapids» ջրերն են, անոնք մը զոր շատ ձախորդ գէպեր փոխեր ըրեր են «Ականահաաքին գերեզման»։ Սակայն այս գետիս վրայ՝ գուրս ցցուած տեղից և ժայռը ամեն տեղ բազմաթիւ վասնգներաւ ծնող են, և այս սրբնթաց

գետէս սկսեալ գէտ ի վար, որ չէ եղած որ մէկը հողոյ կոյս մը կամ վայաէ իսաշ մը չշշմարէ անկուած, որ նշանակէ գէտ ի սկսույ երկիրը զիմնդ խղզուած ուղեսորի մը յեւաին հանգստարանը։

Շարայտրելի



ՀԱԽԱՔԱԾՈՅՑ ԲԱՆՔ

Ն Ե Ա Ն Ա Ի Ռ Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ա Ց

(Շաբ. տես յէջ 258)



47. — Վարպետորի խոսվարաց մարդկային ընկերութիւնը քրիստոնէութեանէ հեռացրնելու նպատակաւ աւուևն ընարեցին իբր պատերազմի զաշու։ Այսու կը յաւան տիրապետելու մանկութեան, և ամպարշտութեան և սկեպասականութեան վարժեցընել ապազոյ սերսանդը։ Կը գնէ Դը՝ Մէսար, «Աշխարհին ամէն ազգերը բնական զրմանը», որ երբեց չխաբեր, միշտ մանկութեան զասափարակութիւնը հեկեղեցականց յանձնած են. և այս ոչ միայն քրիստոնէութեան ասեն, այլ ամէն ազգերը նոյն զազափարը ունեցան։ Հին ասեննը աեղ գլուխթիւնը կրօնից պաշտօնէից սեպահականութիւն ըրին։ Այս միաբան համաձայնութիւնը մեծագոյն նկատողութեան արժանին է, որովհեաւ ցարք ոչ ոք համարձակած էր հակառակիլ այս հասարակաց ողջամիսն կարծեաց և լիթէ ժողովուրիներէն սմանց զարտուղեցան այս կէտիս վերայ, գանէ կրնանը հաստատել՝ որ իրենց անձին ապահովութեան բնազրութիւն առաջնորդեալ, ջանացին զարոցաց մէջ ընդարձակ մասր տալ կրօնից։

48. — Տեսանք վերջին ատեններն որ մարդկութիւնը հարկեցուցիչ պատճառէ մը մղեալ իւր կենաց պայմանները փոփեց և սերսանդ մը՝ որ վասնական կրթութեամբ զասափարակեալ՝ կործանեց վանքերն և իւր հաց